

գէն յետոյ : Այն Թափօրական հանդիսին մէջ կը գտնուին նաև երեք աղբաց եկեղեցականք ալ , այսինքն Ասորւոց , Խպուոց և Հապէշից , որոնք Հայոց ազգին հետեւակ կը համարուին : Ներկայ տարւոյս սոյն հանդէսին փառ աւորութիւն տուօղն էր ըստ մեծի մասին Պատրիարքի ներկայութիւնը , ուստի չըրս տարիէն ի վեր է զուրկ էին թէ միաբանք և թէ ուխտաւորք :

Դարձեալ մեծ պատիւ ըրաւ հանդիսիս Ո՞եքսիկայի վլեմափայլ Պետպանին ներկայութիւնը , որ բարեկայտական ոգւով փութաց առաջակայ գտնուիլ , որու ընկերացեալ էին քաղաքիս Ո՞եքսիկայի նոր ընդհանուր հիւպատոս Տօն Փեղրատէ Հարօն , աւոտրիական եկեղեցւոյ առաջին և երկրորդ վերապատուելի տեսուչները Տօն Հերմանօ Զիօքքէ , և Տօն Հերմանօ , և ուրիշ քանի մի նշանաւոր եւրոպացիք : Պատարտէն յետոյ Ամենապատիւ Սրբազնն Պատրիարքը հրաւիրեց զվումափայլ Պետպանը հետք եղաղ անձինքներով և արժանաւոր կերպիւ մեծարեց զիրենք հրաւիրելով ի միասին ի ճաշ Ո՞իսքանութեան սեղանատունը : Խոյօր այս հոգեւոր հանդէսներուն մէջ եթէ կար տրտմալիք բան մի , այն էր բարեզպաշտ ուխտաւորաց նուազութիւնը , որոնց թիւը ընդ ամենը հազիւ կայր հարիւր յիսուն հոգի , որ ուրիշ տարիներու հետ բաղդատելով զբալի տարբերութիւն կը գտնենք :


ՄԵՒՄԱՅԻ ԳԵՐԴԱՍՏԱՆ :

Աստա - Դորա Պուդովինայի մէջ պղտիկ քաղաք մի է Հրէից՝ Ծերենովիչն քիչ հեռու , որ Աւոտրից վերաբերեալ դքսութեան մի դիմաւորքաղաքն է : Այս քաղաքս որդոսուքս Հրէաներուն սուրբ քաղաքն է , և անոր մէջն է Ո՞եսիսյի գերդաստանը :

Այս այն գերդաստաններէն մէկն է , ուստի պիտի ծնանի Ո՞եսիան ըստ աւանդութեան և նախապաշարման խրայէլսցւոց : Այս գերդաստաններուն սեփական անուն տրուած է Աստըք բառը որ Արդար կը նշանակէ . Կոլցիսյի Պէլս , Փառլաքիսյի Քորք , ու Աննումիրի կաւավարութեան Քոզէնչիս քաղաքներուն մէջ շատ Աստըքներ կը գտնուին . և այս գերդաստաններուն մէջ ամենէն աւելի յարգութիւն ունեցողն է Աստա - Դորա բնակողը , որ Փառլաքիսյի մէջ ծնած բնիկ քաղաքացին է :

Այն գերդաստանիս հիմակոււն գլխաւորը , որոյ Պաւիլխ մարգարէն ուղղակի սերիլը յայտնապէս ընդունուած է հաղարտւոր Ալաւեան Հրէաներէ , Բէպիշ Խորօլքա անուն ծերունի անձ մի է , բայց քիչ նմանութիւն ունի սուրբ Վրոց աւանդաց ծերունիներուն կերպարանցն ու կացութեան . առկայն զինքը յարգոյ ու մեծարելի ընող սա արժանաւորութիւնն ունի , որ Ո՞ուսիոյ ու Լեհաստանի մէջ գտնուող Հրէից ամենէն հարուստն և ունեւորն է :

Խորօլքայի գերդաստանը , որու հրաշքներ գործելու կարողութիւնը ընծայած է աւանդութիւնը , միլիօնաւոր գանձեր ու հարստութիւններ գիզած է , և իւր բնակած քաղաքը Աստա - Դորան յատուկ ուխտատեղի մի եղած է : Պուդովինայի ,



կալիցից Որուս և Եհ Հրեաները ,
Նցնպէս և Աղջոավից և Վալաքից
Հրեայք պիտի գան իրենց կենացը
մէջ գոնէ անդամ մի ուիտ ընելու
ի Աստա - Գորա , որ Երուսաղէմի
ու Վեքքէի նման իրենց սրբազն
քաղաքը համարուած է , Գատարկա-
ձեռն մարդ ամենեւին չներկացանար
հօն :

Խորօլքայի գերդաստանը Ա իւ-
նոյի կառավարութեան Ոտղիւննա
կոչուած քաղաքէն եկած են . և քա-
ռասուն տարի է որ Աստա - Գո-
րայի մէջ հաստատուած են : Իւր
բնակոծ տապարանքը արդարեւ Ոո-
զամնի արժանաւոր է , կ'ըսեն . թէ
պէտ և խեղճ ու ողորմելի խրճիթ-
ներու մէջ բարձրացած կանգնած է ,
ինչպէս և կը վայելէ տաճարի մի :
Վագարանց մէջ գտնուած զորդա-
րանքներն ու կահ կարասիքը արեւե-
լեան սճով է : Ուկին , արծաթն ու
գորդերը (Խալիչէ) երեսի վերայ
են : Կան հօն նաեւ պարտելու հա-
մար պարտէզներ ու սնկոց և ծո-
ռերու ձմեռուան ցուրտէն պահ-
պանուելու համար չերմանոցներ :
Այս բնակարանիս մէջ տիրող անձը ,
ազգաց ժամանակին թանկագին ու
նոթը , Դաւթի ուրունդը , Խորօլ-
քաներուն զիմաւորը , Ծեսիշ Խո-
րուքան , պարզապէս խօսելով՝ բոլո-
րովին տգետ ու առանց գպրութեան
մէկն է :

Աչ քայլել գիտէ , ոչ խօսել և ոչ
մասնէլ : Իւր ընտանիքը կը հաստա-
տէ թէ մտերիմ բարեկամոց ձեռօք
պատգամներ կու տոյ : Օ Բնիքը տես-
նելու համար , և մի միայն ընդ աղօտ
տեսնելու նպատակու փողոցները
մարդոց բազմութենէ կը փակուի ,
ու ասեղ ձգելու տեղ չնար , մինչև
տանիքները ճանկելով կ'ելնեն , ու

ժամերով իրեն կը սպասեն :

Այս ծերունին կին մի միայն և
բաղմոթիւ զաւկըներ ունի : Իւր
աղջիկներէն շատը հարուստ Հրեա-
ներու տաւած է , որոնք ամենքն ալ
ստիպուած են նոյն սուրբ քաղաքին
մէջ տուն շնիելու և հօն բնակելու :
Յանհկագին կերպասներ կը հագնին
աղջիկները , և մանչ զաւակոց հա-
գոծ պարեգուները գեղցիկ զար-
գերով յօրինուած են : Պլոտի տղաքը
անհամար գաստիարակաց և գաստիա-
րակուհեաց ձեռքը յանձնուած են ,
որոնք ամէն լեզուով կը խօսին և մեծ
յարգութեամբ կը վարուին տղայոց
հետ :

Հին ցեղապետը երբեմն երբեմն
իւր ունկնդրութեանը մարդիկներ
եւս կ'ընդունի . անոնց դիմաց ա-
մենեւին բերանը չքանար , այլ միայն
կ'առնու ընծաները զըր մոգերն ու
հովիւները կը բերեն , որոնք եթէ
անդամ մի գալ սկսին՝ ետեւնին չը
հասնիր : Յատուկ գրադիրներ ունի
օրոնք բերողներուն առատածեռն ըն-
ծաներն ու նուէրները առանձին ար-
ձանագրութեանց մէջ կը զրեն : Քա-
զաքական տեսլութիւնը դէմ զրած
է ու խորի եկողներուն մէկ քանի մաս-
նաւոր սցլանդակ ծէսերուն , զոր ե-
րաժշտական նուագներով կը կատա-
րէին :

Այսմաւ հալեւորին մէծ հոյրը
պատուաց թիկնապահներ ուներ , ու
րոնք քսոն խաղափ էին : Նիկողոսս
կայորը օր մի այս պատգին հանդիպե-
լով՝ արգիլց իրեն որ զինուօր չը
գործածէ : Խորօլքա կայսեր կամացը
դէմ կենալով Դիելի բերդը խըս-
կուեցու : Խոյց իւր կուսակիցնե-
րուն և հարստութեան շնորհիւը
Նիկողոսսի ձեռքէն խուսափելով ,
ազատեցաւ Քիելքէն , և գնաց հաս-

տատեց իւր բնակութիւնը Աստա —
Գորայի մէջ։

Նեկողոսո կայօրը բողոք ըրաւ
իւր գերին պահանջեց իրը ռուսա-
կան հպատակ, բայց ստակը անկէ
տւելի զօրաւոր բրդաւ, և Պոքո-
վինայէն տասներկու գեղացիք եր-
գում ըրին թէ Խորօլքա Աստա —
Գորա ծնած է։

Այժմու ծերունին եւս իրը դրո-
մանենդ ամբաստանուելով բռնուե-
ցաւ ու բանտ դրուեցաւ : Բայց
հաստրակաց կրթութեան դատաւո-
րը պատույ տէր մարդ ըլլուլ՝
բնչակէս կարելի պիտի ըլլոր որ
բանտէն ու մահուան դատապար-
տութէնէ աղատի : Ատակի ուժով
անոր պաշտօնը մեծցընելով փոխուե-
ցաւ, և իրեն յաջորդող անձը քիչ
շատ խօսի պառկեցընելով և նրբա-
միտ իրաւագէտ մի ըլլուլ, աղատ
թողուց Նըրէից պապն ու մարդա-
րէն, պատճառելով թէ խիստ տգէտ
և անուս անձ մի ըլլուլ, չիրնար
պատասխանատու ըլլուլ իւր վերաց
եղած ամբաստանութեանը :

=====

Յաղեալ Դանոյութ:

Արդոյս գլուխն մաղերն համրելը
այնքան գժուարին սեպուած էր միշտ,
ուքան որ գժուարին է իրօք՝ երկնային
կամարի անթիւ աստղերը և կամ ծո-
վու եղերքը եղած աւազը համրել,
և թերեւս զանիկաց մատքերսղն ալ
յիմարի տեղ կը գնէինք : Ատկայն գըս-
նուերէ մօտերս Եւրոպացի մէջ գիտ-

նական Գերմանացի պարոն մի, որ այս
անհնարին աշխատութիւնը յանձնէ
առեր, և մարդկային ազգը ոյսպիսի
մէկ տարակուսէ աղատելու համար
ինդիրը լուծերէ չորս կանանց գըլ
խուն վերացի զանազան գունով մա-
զերը համրելով . և անկէ գործական
մակարերութիւն եւս կը հանէ : Այս
փորձին ենթակայ եղող չորս գըլուի-
ները հետեւեալ թիւերը կը նշա-
նակեն .

Դեղին . . .	140	419	մաղ.
Թուխ . . .	109	440	"
Սեւ . . .	102	962	"
Կորմիր . . .	83	740	"

Այս ալնկատուած է, որ չորս տե-
սակ գիսակներն ալ թէպէտ և թը-
լով անհաւասար, բայց կշխաքով
հաւասար են եղեր, թուոյն տարրե-
րութիւնը մաղերնուն հաստատու-
թեամբը հաւասարակշռուելով : Ո՞-
ջակ հաշուով ինկան մի գլխուն մո-
զերը տասն և չորս ունկի կը կըռէ ,
այսինքն 112 տրամ:

=====

Օպրմանալ Ճանոյութ:

Անցեալները սուբբ Փրանչիսկոս
քաղերի Միննա կոչուած փողոցէն
քաղաքապահ զինուորներէն մէկը
մարդց ձախ ձեռքի երկու մատ կը
գտնէ ու կը տանի կը յանձնէ քաղա-
քապետին . և անմիջապէս ծանու-
ցում մի կը հարատարակուի, թէ որու
որ կը վերաբերի այն երկու մատերը ,
երթայ զանոնք խնդրէ աւանդ դր-
ուած տեղէն :